

՚ խորագոյն կամ յո՞ր անտառ
 ՚ այրագասուն թէ ազգ բնակէ ,
 ՚ վեր եցեն մաղթանք յերկին
 ՚ լըռութեան երեկորին :
 Ո՞ ոչ ելաց ըպսիրելին
 ՚ Յափըշտակեալ վաղամեռիկ ,
 ՚ յւ ոչ ի ցաւս ուսաւ վըշտին
 ՚ նտրել զանտի կեանս երջանիկ .
 ՚ Պա մաղթանք սուրբ քաղցրասցին
 ՚ լըռութեան երեկորին :
 Յունին իմ դեռ եւս հընչէ ժամն այն
 ՚ Յորում բարձաւ մայրն իմ յինէն ,
 ՚ Յիրտս ի խորոց առ նա տայ ձայն
 ՚ Յիրողաբար որ ինձ լըսէն .
 ՚ յւ մաղթանացս իմ ձայնակցի
 ՚ լըռութեան երեկորի :
 Ո՞ զիս ի խինդ նորա զլասցի
 ՚ Պաղցը ի գըրկացն ո՞ զիս քեցէ ,
 ՚ Պ զմեզ սափոր նոյն ընկացի
 ՚ Պ զմեզ երկինք նոյն ծրարեսցէ .
 ՚ Պաղթանքն ապա թէ կարձեսցին
 ՚ լըռութեան երեկորին :

ՅՈՎԱՆԻՓ ԳԱԲԲԱՐՈՑՅՈՆ .

Կարբուրեանց Մայրավանքը ¹ :

Կրնոպի մերձակայքը որ Պաղպիոյ
 ամենաձոխ ու ամենահին քաղաքներէն
 մէկն է , երկայն , անձուկ ու մթին ձոր
 մը կայ որն որ հին ատեն ՄԵծ Անտառ
 կը կոչուէր . և իրաւցնէ ամայի անսա-
 պատ մըն էր նոյն տեղը , ուր որ և ոչ
 մարդածայն մը լսուած էր երբէք , թող
 թէ մարդուս մտքէն անյած ըլլար ան
 ապառաժուտ ու վայրենացեալ տե-
 ղուանքը բնակիլ , որուն խոնաւ ան-
 տառներուն ստուերներէն և սեացեալ
 ու սպառնալից լերանց բարձրութիւն-
 ներէն գազանք իսկ կը հեռանային ու
 կը փախչէին . աս ձորիս մուտքն երկ-
 նաբերձ լեռներով խափանուած էր , և
 ուրիշ բան աչքի չէր երևնար բայց ե-
 թէ սեպացեալ ու ահաւոր ժայռեր ,

¹ Գլ. La Grande-Chartreuse.

գահավեժ անդունդներ , Ճահիճներ և
 Ճահճախուտներ , ուստի ոչ անցք մը
 կար և ոչ Ճամբայ մը և հազիւ թէ գե-
 ղացին ամբողջ օրուան մէջ կընար իրեք
 փարսախ տեղ կտրել : Ճորին բերանը
 երկու կողմանէ դուրս ցցուած ժայռերը
 կիրճ մը կը ձեացընէին , որ գիշերուան
 խաւարին մէջ աւելի սարսափելի կը
 գործէին նոյն տեղը . հոն մըրկաց և
 փայլատականց շառաչմունքէն և հեղեղ
 ներու խուլ գոռալէն և մանչելէն դուրս
 ուրիշ ձայն մը բնաւ չէր լսուեր , և ա-
 հաւասիկ աս կիրճին ծայրն էր ան Անա-
 պատ ըսուած ձորը , իբրև այդ ահագին
 լերանց մէջ փորուած ընդարձակ աւա-
 զան մը . և հոն վերջապէս , ուր ամենայն
 ինչ ահաւոր էր ու քստմնելի , մենաս-
 տան մը հիմնուեցաւ որ մինչեւ ցայսօր
 դեռ կանգուն է :

Ո՞ . Պատւնոն եղաւ աս վանքիս հի-
 մնաղիրը , որ ծնած է մետասաններորդ
 դարուն սկիզբները . աղնուական ու



Կարուսեանց Մայրավանքը .

Հարուստ ծնողաց զաւակ էր որ իրենց որդւոյն վրայ կարգէ դուրս մնաց յար- մարութիւններ ու կատարելութիւն- ներ տեսնելով ամենայն խնամքով զին- քը դաստիարակեցին . Իրունո՞ն ծնո- ղացը մեծամեծ ակնկալութեանց հա- մեմատ , ամենայն ուսմանց մէջ իր բը- նիկ հանձարովն յառաջադիմեց : Իայց Իրունո՞ն որ աշխարհական կարգի ու նիւթական հարստութեանց համար չէր ստահմանուած Աստուծմէ , ուստի զնաց

քահանայ եղաւ , և քիչ ատենի մէջ իրեն քարոզատուութեամբն և եկե- ղեցեաց բեմերէն տուած դասերովլը մեծ անուն հանեց Ուշյան քաղքին մէջ . և գեռ երիտասարդ հասակէն բազմա- թիւ աշակերտներ ստացաւ : Ի՞նչ և այլ ձամքորդութիւններէ ետեւ ինք- զինքը ու զեց անապատական կենաց տալ , և իր տասը համամիտ ընկերներովլը Արք- նոպլ քաշուեցաւ . և իրեն բնակութեան տեղ որոշեց վերցիշեալ Մէծ Անապատը .

Հոս նախ քանի մը պղտիկ հիւղեր չի-
նեցին և ահա այսպէսով սկսաւ լար-
թուսեանց ան նշանաւոր կրօնքը որ մին-
չև ցարդ կը տեէ : 1084ին էր որ Այն .
Իրունոն նոյն տեղը քաշուեցաւ և քիչ
ատենուան մէջ մթագին անտառները
լուսաւորուեցան , և մարդուս ձեռքին
կարողութեամբը նոր նոր ճամբաներ
քացուեցան , և մեծայաղթ Ճարտար կա-
մուրջներով բերանացեալ վիհերն ան-
ցանելի ըլլալով , եկեղեցի մը ու մենաս-
տան մը ելաւ բարձրացաւ հոն . բայց
այսու հանդերձ զեռ երկիւղալից է նոյն
ձորը ուր որ միայն ան սրբակաց անձին-
քը լուսութեամբ աղօթքի ու հոգեւորի
զբաղելով կրնան կենալ :

Լարթուսեանց կրօնքը ամենէն խիստ
կրօնքներէն մէկը սեպուած է . և իմա-
նալու համար թէ ինչ աստիճանի խիստ
կրօնք է , բաւական է գիտնալ իրենց
մէկ քանի գլխաւոր կանոնները և թէ
ինչ կերպով կ'ապրին : Այս ամենեին
չեն ուտեր . և թէպէտ յայտնապէս ալ
գիտնան որ աս բանս վնասակար է մէ-
կու մը կամերկուքին առողջութեանը ,
բայց ասոր համար կանոնը ամենեին
չեն տնօրիներ , որպէս զի թուլութեան
պատճառ մը ըըլայ . տարւոյն մէջ ութը
ամիս խիստ կերպով կը ծոմապահէն .
մեծ պահոց , Դանդեան քառասնոր-
դականին մէջ և ամէն ուրբաթ օրեր
ոչ հաւկիթ և ոչ ալ կաթնեղէն կ'ու-
տեն : Կերակուրնին օրը մէկ ժումէ և
իւրաքանչիւրը առանձին իր խուղին մէջ
կ'ուտէ . միայն մեծ տօնի օրեր սեղա-
նատուն կը ժողվուին . շաբթուն մէջ
մի անգամ միայն միաբան ըրջագայու-
թեան կ'ելլէն . իսկ մնացած ժամանա-
կը բոլոր՝ կամ եկեղեցին և կամ իրենց
խուղը կ'անցընեն , և իրենց պարտէզը
հոգալէն դուրս ուրիշ աշխատութիւն
չեն կրնար ընել : Խակզեան հոգեւորա-
կան ու սրբազն գրոց ձեռագիրներն
օրինակելու կը զբաղէին . և որովհետեւ
ամենեին վանքերնէն դուրս չեն ելլար ,
ուստի ուրիշ քանի մը կրօնքներու պէս
մուրալով չեն ապրիր՝ այլ կը ջանան
երկարատեւ ու հանապազօրեայ աշխա-

տութեամբ իրենց ապրուստը Ճարել :
Ինաւ խարազնը վրաներնէն չեն հա-
ներ . իսկ անկողիննին յարդով լեցու-
ցած պարկ մին է . երեկոյեան ժամը
վեցին կը պառկին առանց զգեստնին
հանելու . ժամը տասնին կ'ելլեն ու ե-
կեղեցին կը ժողվուին և հոն ինչուան
ժամը երեք կ'աղօթեն . ետքը իրենց
հիւղը կը քաշուին և ինչուան ժամը
վեց դարձեալ կը հանգչին : Այսչափ
սաստիկ խստութեանց վրայ ամենէն
մեծ խստութիւնն ալ այն է որ ամե-
նեին չեն խօսիր , այլ հանապազօրեայ
լուսութիւն մը կը պահէն . այս դժուարին
բանս այնչափ դարերէ ՚ի վեր հազա-
րաւոր անձինք յանձն առին , որով բնաւ
մտածութիւննին մէկմէկու չհաղորդե-
լով և ժամանակնին անդադար մոտա-
ծականով , աղօթքով ու ընթերցմունք-
ներով անցնելով , խիստ շատ երեկի
հեղինակներ ու մատենագիրներ ելան
մէջերնէն և խել մ'ալ սուրբեր :

Իրենց Այեծ Ա անք ըսուածը ութ
անգամ այրեցաւ և իւրաքանչիւր անգա-
մուն կրօնաւորները ամէն տեղէ օգնու-
թիւն գտնելով նորէն շինեցին : Ինդ-
հանուր շէնքը երկու մեծ մաս բաժ-
նուած է , երկայն քառանկիւնի որ իրա-
րու հետ միանալով սրանկիւն մը կը
ձեւացընեն . մէկ մասը 150 գրկաչափ եր-
կայնութիւն ու 50 լայնութիւն ունի .
իսկ երկրորդը նոյնպէս 50 լայնութեան
վրայ 200 գրկաչափէն աւելի երկայն է :
Իւրաքանչիւր խուղ ունի մէկ խուց մը
մատուռ մը և պարտէզիկ մը . ամէն
խուղերուն կարասիքն են սեղանատախ-
տակ մը , աթոռ ու խաչ մը : Երկայ-
նաձիգ սրահներուն մէջ աղօտ լցու մը
միայն կը նշմարուի , և հոն տիրող մշտըն-
ջենական լուսութիւնը կ'ընդհատի միայն
մշտահոս աղքիւրի մը խոխոջանքէն , զոր
միանձունք իրենց առօրեայ պիտոյիցը
կը գործածէն : Ակեղեցին մենարաննին
Ճիշդ մէջ տեղը շինուած է . անպանոյձ
է և զարմանալիք մը չունի . բաց յայս-
մանէ վանքին մէջ երեք ուրիշ մատուռ-
ներ ալ կան , որոնցմէ մէկը Մատուռ
Սրբոյն Լուգավեհեայ կը կոչուի , որուն

գմբէթը շատ նշանաւոր է : Առողջաւոելոյն մէջ, որ 50 տոք երկայնութիւն ու 30 տոք լայնութիւն ունի, դեռ կեցած է նոյն ամբիոնը ուր կ'ելլար իրենց հիմնադիրը և կրօնաւորաց յորդոր ու խրատ կը խօսէր, ուր որ նաև շուրջանակի կը տեսնուին ընդհանրական աբբայից պատկերներն ըստ իրենց ժամանակին :

Արքափ ալ խիստ է կարթուսեան կրօնքը բայց անով հանդերձ բոլոր լրացա տարածուեցաւ, և Կարողեանի վանքերը ցրուելէն ու աւրելէն առաջ՝ Պաղպիոյ տասնըվեց գաւառներու մէջ՝ 172 վանք ու վանատուն կար, որոնց ամենուն մէջն ալ նոյն կարգն ու նոյն կանոնը կը պահուէր . իւրաքանչիւր միանձն զլուխը գերծած, ձերմակ ասուեայ զգեստ մը կը հագնի որուն վրայ սև երկայն խաչ մը կայ : Ո՞եծ Ո անք ըսուածին մէջ՝ որուն ստորագրութիւնը վերը ըրինք՝ ատենք 400 անձինք կային, բայց հիմա առջինին համեմատութեամբ քիչ են . խոկ ճանապարհորդք որ մինչեւ ցայսօր հոն այցելութե կ'երթան, ամէնքն ալ միաբերան կը խոստովանին որ ան վայրենացեալ ափունքը այնպէս խորին տպաւորութիւն մը կ'ընէ մարդուս վրայ՝ որ երկար ժամանակ ու տարիներով ալ մոքէ չկրնար ջնջուիլ:

Հողագնոյն, մարդկեղէն մարմնոյն և օդին չերմուրիւնը :

Ի. Ալ և այլ կիմայից կազմութիւն տուող օդաբանական երեսոյթները քննելով, հողուն մէջ, երկրիս երեսը և շրջասփիւռ օդոյն մէջ բուսական կենաց պայմաններուն վրայ փորձեր ընելով, կրցան մարդիկ մեծապէս ընդարձակել սահմանն որ ՚ի սկզբանէ դրեր էր բնութիւնը բազմաթիւ օգտակար և զուարժալի բուսոց աճմանը, որոնք հողագընտոյս քանի մը գաւառներուն միայն յատուկ էին : Օ ումանս բնիկ հողերնէն

տեղափոխեցին, և ոչ միայն անսովոր կիմայական վիճակի մէջ դրին, այլ ինչուան նաև մէկ կիսագնտէն հակառակ կիսագունտն անցուցին զանոնք . և որովհետեւ հարաւային կիսագնտոյն ամառը մեր հիւսիսային կիսագնտոյն ձմեռուան կը համսպատասխանէ, անոր համար հիւսիսային բուսոց գաղթականութեանն, աճման, հիւթին վերելութեանն ու ծաղկաբերութեան ժամանակներն յեղաշրջեցին : Ի. յո փոփոխութիւնս կրեցին Ի ստրալիոյ և հարաւային Ի մերիկոյ տեղական բոյսերը, որ առաջ ձմեռը կը ծաղկէին հիմա ամառը կը ծաղկին : Կոյնպէս նաև օդաբանական երեսութիւ բուսաբերութեան հետ ունեցած յարաբերութե քննութիւններով է որ ամէն օր աճքերնուս առջև մէկ դարու ծեր ծառերու հրաշալի տեղափոխութիւնը կը տեսնենք :

Եթէ այսպիսի անձուկ և չափաւորեալ փորձերն այսպափ սքանչելի արգասիք յառաջ բերեր են, ինչ պէտք չէ յուսալ այն ընդհանուր ջանքէն որ հիմա ամէն տեղ ձեռք զարնուած է, ընդարձակել օդաբանական հետազօտութեանց սահմանը : Պէքրէլ Պաղպիացի փորձաւու երեելի բնագէտը, անցեալ ները Ի արիզոն գիտութեանց Ճեմարանին գումարմանց մէկուն մէջ՝ բուսոց բարեխառնութեանը և անոր օրուան ընթացքին մէջ կրած այլայլութեանցը վրայ երեք հազար դիտողութիւնք կը համրէր, զորոնք յուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներուն մէջ հաւաքած էր՝ ելեքտրական ջերմաշափով : Ի բրե առաջին հետեւութիւն մը այս բանս վրայ բերաւ Պէքրէլ թէ . “գետնէն մէկ մէզր բարձրութե դէպ “՚ի հիւսիս, օդին բարեխառնութիւնը “գրեթէ նոյն է նաև գետնէն տասնը “վեց մէզր բարձրութեամբ դիտուած “բարեխառնութեանն հետ „ : Կոյն գիտողութիւններէն կը հետեւի նաև թէ ծառի մը այլ և այլ մասանց բարեխառնութիւնը նոյն չէ . ինչպէս տերեներն ու Ճիւղերը շուտով օդին բարեխառնութեանը հետ կը հաւասա-